29ԸՆԹԱՑ ՍԷՆԷ Ն. 5004 1912 ՕԳՈՍՏՈՍ 1/14 ՉԱՐՇԷՆՊԻՇ 1 ԱՂԲԱԹՈՍ 1328 = 1 ՐԱՄԱԶԱՆ 1330

30 ԲԱՐՈՒ

ՄԷՋԼՍՈՒԱԻ ԱԽԹԱՐ

30 ԲԱՐՈՒ

DIRECTION DU JOURNAL
MEDJMOUA-I-AHBAR
65 Grand'rue de Péra, Taxim, 65

Գնոցէ Փիյաթլարը — Սեպտեմբերի 6 այդրոր
Խրանպոլ իլի — Ղրուշ 60 — 35
Թաշրա իլի — » 85 — 45
Մէմալիքի հարիջ իլի փրանգ 20 — 10

ՉԱՐՇԷՆՊԻՒՔ ՎԷ ՃՈՒՄԱ. ԻՐԹԷՍԻ
ԿԻՒՆԷԼԻԻ ՆԷՇԻՐ ՕԼՈՒՆՈՒՐ
Իրանաք իլի այրընա բազարլըգ օրանուր
Թուպ իսթիմիհեն մէհիսաբիպ՝ իհտատ օրանակ:

مجموعهٔ آخبار
بك اوغلی تقسیم جاده‌سی نومرو ٦٥

ԵԿԵՂԵՑԻՈՅ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

ԳՐԵՑ

Գ. Յ. Ս.

(5003 թիւէն շարունակութիւն)

Բարիզի ժողովոյն մէջ ի 615, Կլաթարիոս Բ. թագաւորին խնդրանաց համեմատ ամենէն առաջ հետեւեալը կը հրաչկոսի.— Եւ որպէս զի այս կանոնը ամենեն պահուի, որ հին պատուիրան մ'է, և հետգհետէ մշանջենաւորի, կը հրամայեմք թէ՝ ուր եպիսկոպոս մը վախճանի, հոն և ոչ այլուր Քրիստոսի յաջողոյ թեամբ մետրապոլէն պիտի ձեռնադրուի նա՝ որ նոյն պաշտօնին ժողովուրդէն և կղերէն մէջէն ընտրուած է առանց շահու և կաշառի եւ ոչ թէ մետրապոլիտական նանդինին կղերէն։

Ռէմսի ժողովը՝ գումարեալ ի 630 Տոմբսլերիոյի թագաւորութեան ատեն՝ իր հաստատած կանոնաց 25րդ յօդուածը կ'ըսէ.— Երբ եպիսկոպոս մը վախճանի, իրեն կը յաջորդէ տեղական կղերէն մին որ կ'ընտրուի ժողովուրդէն հանրային քուէարկութեամբ և կը հաստատուի գաւառային եպիսկոպոսներէն. հակառակ պարագային կ'արտաքսուի իր աթոռէն, զոր յափշտակած է յաւէտ քան թէ ժառանգած։ Իսկ անոնք որ ձեռնադրած են զինքը, պիտի դադարին երեք ամիս իրենց թեմերուն առաջնորդութենէն։

Թոլեթանոյի Դ. ժողովը ի 633 իր վճռոց 10րդ յօդուածովը կը հրամայէ.— Այսուհետեւ եպիսկոպոս չպիտի ձեռնադրուի, բայց եթէ կղերէն և ժողովուրդէն ընտրուելէն ետքը՝ նահանգին մետրապոլէն և գաւառային եպիսկոպոսներէն եւս ընտրուի։

Մեծն Կղեմոս կայսրը իր ժողովական հրովարտակներուն մէջ, ըստ Անդեքիս արքայի, կը պատուիրէ «Զմոռնալ սրբազան կանոնները։ Եւ որպէս զի Ս. Եկեղեցին յանուն Աստուծոյ աւելի ազատութեամբ վայելէ իր պատիւը, հաճեցանք այն եկեղեցական կարգադրութեան, որ եպիսկոպոսները ըստ սրբազան կանոնաց ընտրուին իրենց թեմերուն կղերէն և ժողովուրդէն։»

Հինկմարոս Ռէմսի արքեպիսկոպոսը ընտրեալ ի 845 կ'ըսէ.— Եւ որովհետեւ երկրիս իշխանը (Կարոլոս Բ. թագաւոր Գաղղիոյ և կայսր Գերմանիոյ) Աստուածային նախախնամութեամբ ստանձնեց եկեղեցական գործոց պաշտպանութիւնը, ամէն ոք պէտք է եկեղեցական աստիճանաց բարձրանայ՝ Իւր հաւանութեամբ, ժողովրդեան ընտրութեամբ, և նոյն գաւառին եպիսկոպոսաց հաստատութեամբ։

Ս. Իվ (Yves) Շարթրի եպիսկոպոսը, իր 63րդ նամակին մէջ կ'ըսէ.— Պէտք է չհաւանինք եպիսկոպոսի մը ընտրութեան, բայց եթէ երբ մէկը ընտրուի կղերէն և ժողովրդէն, և հաստատուի մետրապոլտական ժողովէն համաձայնութեամբ թեմական եպիսկոպոսաց։

Ս. Բեռնարդոս իր 13րդ նամակով կը յորդորէ Ոնորիոս Պապը հաստատելու Քարթալանիոյ եպիսկոպոսին ընտրութիւնը, որուն մէջ կ'ըսէ. կղեր և ժողովուրդ հաւասար ձայնիւ և քուէով համաձայնած են։

Այս կանոնները հաստատողներուն ամենքը, ինչպէս արդէն ընթերցողներուն ծանօթ է, Քրիստոսի և Առաքելոց աշակերտներ են, Եկեղեցւոյ Ս. Հայրեր, Մրբազան Քահանայապետներ և հոգեբուղխ եպիսկոպոսներ, որոնց գիրքերը Թերզեան կաթողիկոս կարելի չէ որ Բրօբականտայի դպրոցին մէջ կարդացած չըլլայ։ Ուստի անոնց պարունակութեանը տեղեակ ըլլալով՝ Հռոմայ մէջ Սինոդ գումարել և առանց ժողովրդային ընտրութեան ինը թեմական եպիսկոպոսներ ձեռնադրել՝ ոչ ապաքէն զարհուրելի անօրէնութիւն է, և Ս. Հարց աւանդութիւնները ոտքի տակ առնել, որոնցմէ ընթացած է Քրիստոսի Եկեղեցին մինչեւ տասներորդ դար. և անկէ ետքը Հռոմ ձեռք զարկած է բոլոր եկեղեցական իշխանութիւնները իր վրայ կեդրոնացնելու. և Եկեղեցւոյ պաշտօնէից ընտրութիւնը իրեն վերապահելու։ Թէեւ այս Սինոդը չյուսացուիր որ Հռոմէ հաստատուի, վասն զի, բացի 9 եպիսկոպոսաց ապօրինի ընտրութենէն, կը լսուի թէ իր ձեռնհասութենէն վեր խնդիրներով եւս զբաղեր է, թող որ Հռոմի հակառակ է Արեւելեայց Պատրիարքական Սինոդները հաստատելու, որոնք յաւէտ կը ծառայեն իր ազատութիւնը կապելու։ Օրինակ մեզի 1736ին ի Լիբանան գումարուած Մարոնցւոց պատրիարքական Սինոդը, զոր հաստատելուն բիւրիցս ղրկեցած է Հռոմ, վասն զի անոր զօրութեամբ Մարոնցիք այսօր «Մենք Լիբանանու ժողովը ունինք» ըսելով, կը հակառակին Հռոմայ ինչ ինչ հրամաններուն։

Արեւմտեան Եկեղեցին շատ դիւրութեամբ համակերպած է Հռոմայ կեդրոնացուցիչ դրութեան, բայց ոչ Արեւելեանը, մանաւանդ թէ անոնց Ս. Հայրերը չեչած են իրենց իրաւանց վրայ Փլորենտեան Տիեզերական Ժողովոյն մէջ ի 1439, երբ Պատրիարքական Աթոռոց դասակարգութիւնը կ'որոշուէր և առաջնութիւնը Հռոմայ Աթոռոյն կը տրուէր, որոնք նախատեսութեամբ փութացած էին իբրեւ երաշխիկ ապագային՝ վճռոյն ստորագրելու «Ի քաց առեալ՝ այսինքն ամէն առանձնաշնորհութիւնները Արեւելեան Պատրիարքաց»։

Այս վճռոյն վրայ բոլոր Արեւելեան Կաթողիկէները չորս որակ սկսած են ճանչնալ Հռոմայ Քահանայապետին վրայ. Պապ աշխարհի, Պատրիարք Արեւմտեայց, Մետրապոլիտ Իտալիոյ, Եպիսկոպոս Հռոմայ։ Բայց այս չորս սրակներէն միայն առաջնոյն հետ առընչութիւն ունին Արեւելքի Կաթողիկները, այսինքն կը ճանչնան միայն Հռոմայ Քահանայապետին Պապութիւնը, որ է երեւելի գլուխ Եկեղեցւոյ և այն ի հաւատոյս միայն։ Թէեւ Վատիկանու Տիեզերական Ժողովը գումարեալ ի 1869-70 Պապին գլխաւորութիւնը բարեկարգականին վրայ եւս տարածեց, ինչ որ հետեւանք եղաւ Անոր անսխալութեան, որուն համար յատկապէս գումարուած էր այդ ժողովը շատ մը անթէմ եպիսկոպոսներէ, տարիներով առաջ յատկապէս ձեռնադրուած, զոր հաստատեց այն առթին համար միայն՝ երբ նա յԱթոռոյ վճռոյ մը արձակէ. բայց որոնք են անոր պարագաները... Աթոռին վրայ նստած՝ թէ ոչ անոր վրայ ոտքի կեցած պահն... տակաւին չենք գիտեր։ Հանդերձ այսու մենք զայն կ'ընդունինք իբրեւ հաւատոյ մաս, ինչպէս նաեւ անոր հետեւանքն ալ վերապահութեամբ մը, թէեւ բլլայ այն անկատար ժողովոյ մը վճիռ, թէեւ բողոքած ըլլան այն վարդապետութեան դէմ յատենի ժողովոյն Տէօլլինկէրներ, Սթրոսմայէրներ, Տիւբանլուներ և Բլասներ և անոնց հետեւորդ 200 եպիսկոպոսներ, ոմանք ալ յաւելումով մ'ընդունած են, որոնց թեմերը Հռոմ ապա մասնաւոր պատուիրակներ ղրկելով՝ վճռոյն պատճէնը բռնի ստորագրել տուած է։ Զենք դիտեր թէ ժողովքէն դուրս ստորագրուած վճիռը ինչ կարեւորութիւն կրնայ ունենալ, և առանց միաձայնութեան՝ հաւատոյ մաս կրնա՞յ արդեօք հաստատուիլ։ Իսկ բարեկարգականի մասին վերապահութիւն ըսածնիս այն է թէ՝ տրուած բարեկարգութիւնը բաւական է որ ընդհանուր եկեղեցւոյ համար բլլայ, ինչպէս ամէն հաւատոյ մասերը, և ոչ միայն Հայ-Կաթողիկէից համար, մեզի այն ալ ընդունելի է։

(Շարունակելի)

ԹԷՐԶԵԱՆ ԳԱՐԱՊԱՅԾԱՌԻՆ

=×=

ՄԵՂԱՑ, ԵՐԻՑՍ ՄԵՂԷՑ,
ԵԹԷ Կ'ՈՒԶԵՍ ԲԻՒՐ ՄԵՂԱՑ

Գահընկեց պատրիարք և, «ինատբէրն հադգը իշին» կաթողիկոսական աթոռին կոչած Թերզեան էֆէնտիի հակաքրիստոնէական վարմունքները, այլեւս ինձի պէս շատերուն և գուցէ ամբողջ Կաթոլիկ-Հայ հասարակութեան տիրի տուած են զզուանքով յիշել իւր անունը և բանադրել ամէն անհատ իւր իշխանութեան գտնուած բերանին՝ այեւս չարտասանել այդ զզուանաց առարկայ եղող Թերզեան անունը. բայց ներողութիւն ո՞վ Թերզեան Գերապայծառ, Ձեր նկատմամբ վերջին ընելիքներս ըսեմ, և կամ վերջնական խոստովանութիւններս ընեմ, այնուհետեւ իմ ի խորոց սրտէ մեղանիս պիտի գոչեմ առաջի ամբողջ անոնց, որոց որ կամենաք, յետ այնմ այլեւս անուշնիդ բերանս չառնելու պայմանաւ։

Անընդհատ կարդալով՝ արդարութեան և ազգային իրաւանց պաշտպան «Մէճմուաի Ախբար»ն, և երբեմն «Կաթոլիկէ Արձագանգ» կոչուած մոլորեցուցիչ թերթը թղթատելով և ներկայիս բոլոր Կաթողիկէ Հայոց համար խնդրոյ առարկայ եղող Թերզեանական հարցն այլեւս զզուանաց աստիճանին հասած կը նկատուի, այնպէս որ համարեա՝ բոլոր Ազգիներզեանականներ ըստ արածին «արսրզուան ըրղլնը ստիրն ալ» ըսելով մեկուսացած են. չկան ոչ առաջուան բուռն ցոյցերն, ոչ խօսքերն և ոչ գրգռումներն։ Այս երեւոյթներն գուցէ քաջալերութիւն տան Թերզեան Գերապայծառին ի լուր աշխարհի գոչելու, «Թէ ամբողջ ազգ մը յաղթեցի և ամենուն բերանը պապանձեցուցի»։ Ո՛վ Թերզեանդ, դու մնա՛ այդ յուսախափ և պարծենկոտ փառասիրութեանդ մէջ, իսկ ազգն ալ մլտմիտ և հանգիստ սպասողական դիրքի մէջ, ըսելով որ, «խենդենալու ատիճան բուռն ցանկութեամբ ամենաարժանաւորագոյն կարծածնիս բարձրացուցինք Պատրիարք-Կաթողիկոսական գահու վրայ, բայց ինքն՝ իւր անարժանութիւնն ընդհուպ ցոյց տալով, անկումն մեծ քան զբարձրացումն, Պատրիարքութեան դահէն վար առինք չնորհիւ բարեմիտ Կառավարութեան. և մինչեւ Հռոմայ արդարադատ վճիռն ստանալը, Հաւիսի նման, ինչպէս նա Աղաէտոյնին պալատը, ինքն ալ Կաթողիկոսարանի անկիւնի մը մէջ թող փտի՛ւել «Նայ Կաթողիկոսի անուամբ եւեթ գունաւորեալ»։ Հոգ չէ թէ այդ բանտարկուած վայրէն օր աւուր մի մը պատգամներ կը տեղացնէ իւր հրատակներուն և կամ չահախնդիր կեղծաւորներուն. իրեն մերկապարանոց ընդդիմադիրներուն ալ նորանոր բանադրանքներ կը հասցունէ, ո՛վ է այդ բաներուն կարեւորութիւն տուողն։

Ժամանակներ անցան և գուցէ շատ անորոշ ժամանակներ ալ անցնելու են այս խայտառակ դրութեամբ, ո՛վ Թերզեան. մինչեւ ե՞րբ պիտի յամառիս այդ ատիճանիդ և եկեղեցական պաշտօնիդ անհամապատասխան դիւական կրքիդ մէջ. մրթէ ձեռքդ ունեցած Ս. Աւետարանէն խապառ հանած և ոչնչացուցա՞ծ ես այն ստուածային պատգամներն զորս ինքդ տարիներէ ի վեր կոչուած ես, Քրիստոսի փարախին մէջ գտնուած հաւատացելոց քարոզելու. ինչո՞ւ և որո՞ւ համար ըսուած է. «Եղիէ և լաւրդ դէմ խէթ մ'ունիս, թող պատարագդ և գնա՛ հաշտուի՛ր,» և կամ ստուածային ամենամեծ պատգամ սէրն արդեօ՞ք սուցուցիր սրտիդ մէջ։

Ալ բա՛ւ է ո՛վ Թերզեան, զգաստացի՛ք քանի ուշ չէ, և առիթ մը՛ տաք որ ամբողջ կրօնասէր ժողովուրդ մը Ձեր գայթակղալից օրէնսկներուն չնորհիւ կասկածանքով վերաբերուի դէպ ի եկեղեցական հովիւներն և ի վերջոյ դէպ անկրօնութիւն դիմէ. ընդունեցէք որ ժողովուրդը չարաչար սխալուած է զՁեզ Հովուապետ ընտրելով. հետեւաբար իրեն արդար իրաւունքով ալ կ'ուզէ այդ պաշտօնէն հեռացնել որպէս զի սխալման յանցանքը քաւած բլլայ։ Այո՛, սխալուեցաւ ամբողջ Կաթոլիկ Հայութիւնը, նոյն իսկ անխտիր ընդհանուր Հայ ազգը, Սապաղեանէն յետոյ զՁեզ միայն արժանաւոր թեկնածու նկատելով. և բնական էր որ պիտի սխալուէ՞ն այդ ընտրութեան մէջ, քանի որ Դուք, Ձեր պարզ եկեղեցական ժամանակամիջոցին, հակաքրիստոնէական և հակազգային վարմունքնիդ անեղմարելի դարձուցեր էիք ընդհանրութեան համար. թէեւ գտնուած են զՁեզ մատէն ու խորէն ճանչցող եկեղեցական և աշխարհական անհատներ, որոնք համեստ կերպիւ աշխատած են վիժեցնել Ձեր ընտրութիւնը, սակայն դժբաղդաբար չեն կարողացած յաջողիլ. քանզի կասկածելի նը-կատուեցան, ոմանք անձնական թշնամիներ անուանուեցան, ոմանք չահախնդիրներ և ոմանք բացարձակապէս խղճամիտ և օրինաւոր պատ մը ընտրուելու ընդդիմադիրներ նկատուելով, իրենց խօսքերն «Ձայն բարբառոյ յանապատի» մնացին։

Արդ՝ ամենքուն հաստատ համոզումն է, որ Դուք ազգասիրական ճարպիկութիւն ունեցէր էք եկեղեցական աքեմի տակ, լաւեւս Քրիստոսի անունով շատ մը գայթակղալից դերեր խաղացէր էք. բայց քանի որ այդ ազգասիրական դիմակը Ձեր ձեռքով իսկ պատռեցի՛ք, ազգը իւր անվրդովութեան վճիռն արդէն առաջարկած է. համոզուեցէք որ ամէն սնոտի յոյսերնիդ ի դերեւ պիտի ելլեն։ Ուրեմն ես յօդուածագիրս, ըլլալով Ձերմ Կաթողիկէ

մը, անկեղծօրէն ցաւելով վիճակուած վրայ, անարժանաբար խորհուրդ կուտալի, որ քաջութիւն ունենաք նոյն ազուէական ճարպիկութեամբ Ձեր վիճակին ելից ճանապարհ մը գտնալ։ Փորձով տեսաք որ բոլոր ճիգ ու ճգունքներդ ի դերեւ ելան, ոչ դրամական ուժով, ոչ կրօնական ձեւի տակ ոեւէ աղդեցութիւն մը չունեցաք. իրաւախոհ եւ ազնիւ եկեղեցականներ կախակայեցիք, զոմանս անիրաւաբար անպատուեցիք, զոմանս հեռաւոր վայրեր հեռացուցիք իրր աքսորական. ամբողջ ազգի կողմէ ընտրեալ պատուաւոր անձնաւորութիւններ անպատուեցիք եւ անլուր լուսանքներ տեղացուցիք իրենց հասցէին, անկրօնները, հերետիկոսները եւ փրատածներ անուանելով, բացարձակ կերպիւ համարձակեցաք Կաթողիկէութենէ չեղոքացնել. վայրկեան մը իսկ չխորհեցաք թէ զայն վռնտելով եւ չեղոքացնելով ամբողջ ազգը եւ նոյն իսկ ինքզինքդիդ վրէնտած եւ չեղոքացուցած կը լինիք. քանի որ այն միեւնոյն անձնաւորութիւնք ազգէն օրինաւորապէս ընտրեալներն ու ներկայացուցիչներն են, եւ օրինք ազգի փոխանորդութեամբ զՁեզ բարձրացուցին, մինչեւ ի Պատրիարքութիւն։

Ձեր ամէն ի գործ դրած միջոցներն ոչ մի ազդեցութիւն չբրաւ հասարակութեան վրայ. բայց կարողացաք միմիայն Ձեր ձայնը լսելի ընել տալ կարգ մը գձուձ կղերներու, չկարդալ, լաւ եւս չստանալ «Մէճմուսի Ախպար» թերթն. հաւատացէք որ այդ կղերներն արդէն Ձեր նաւխորդաց հրամաններու ազդեցութեան տակ ակամայապէս կ'ստանային այդ ազգօգուտ եւ Կաթողիկէութեան միակ պաշտպան թերթն. հետեւաբար Ձեր արգելքն իրենց արծաթասիրական ախորժակն գրգռելով ամենայն յոժարութեամբ մերժեցին երկար տարիներէ ի վեր ստացած «Մէճմուսի Ախպարն». իսկ դուք տասով միայն Ձեր բորբոքուած սրտին կարողացաք յագեցում տալ, այսինքն նիւթական հարուած տալով մի անհատական մարդու Յովհաննէս էֆ. Թօլայեանի, Ձեր հաշուով վրէժ լուծած եղաք ընդհանուր ազգէն, քանզի միայն Թօլայեան էֆէնտին է որ անձնուիրաբար եւ հանդերձ նիւթական զոհողութիւններով հասարակութեան իրաւանց պաշտպան կանգնած է թէ կրօնական եւ թէ ազգային տեսակէտներով։ Թօլայեան էֆէնտիի համար թող պակաս ըլլան այն թուլամորդ եւ կրօնասէր ըլլալ աւելի շահասէր եւ արծաթամոլ կղերներու նպատակ. ազգը օր ըստ օրէ աւելի գնահատելով «Մէճմուսի Ախպար» թերթին արժանապատուութիւնն եւ օգտակարութիւնը, ըստ այնմ ալ եւս առաւել բազմացնելով բաժանորդագրութեան թիւն, պիտի քաջալերէ եւ խրախուսէ որ միեւնոյն ուղղէն շարունակէ դեռ երկար տարիներ, ինչպէս որ երեք տասնեակ տարիներ բոլորած է։

Յ. Մ. Դ.

ԷԿՐՕԲԱ ՆԷ՞ ՏԻՒՅԻՆԻԷՕՐ

Թան զաղէթասը, «Պուհրանը Օսմանի» սէրլէվհասը ալթընտա աթիսէքի մէգալէյի նէյր իթմիշ տիր. «Ճավիտ վէ Թալէաթ պէյլերին Սէլանիկէ ազիմէթը՝ վուգուաթը հէվմիեսէն տիր։ Պունլարին, չէհրի մէզքիւրտէ պիր մուխալիֆէթ մէրքէզի թէհլուսիս խէպիլիպ խէմէհէֆէլերի տէ պիր մէսէլէ տիր։ Իթթիհատըն էն ֆասլ իքի բէյիսինին չէյլէ պիր գարբըզգ զէմանտա սէրպէսթճէ կիթմէլերինէ հիքիմէթճէ նա՛սլ միւսաատ օլունտըզը՝ յայհանը թէհճիւպ տիւր։ Լաքին իհթիմալ որ վիքէյա՝ մէշրութիյէթէն միւմքիս մէրթէպէ չայմագ խթէմէհօրլար։ Ղազի Մուխթար բաշա՝ սիւնկիւլէր իլէ մէպուալարը սիչարը չբզարմադ իչին, թէտապիրը չեմիսէ իթթիհազ իթմէք խթէմէմիշ տիր։ Անճագ պունլարին չիքայէթլէրինի սօնրա տինլէմէք իւզրէ քէնտիլէրինէ ուզազլանմալարը իչին մէհէլէթ վէրմէյի թէրճիհ իթմիշ տիր։ Զաթէն քէչի օլունտըզը վէճէլէ, Զաթը Շահանէ՝ հէյհէթը վիւքէյայը միւսաֆատ իթմէքտէ տիր։ Պունու Խաթթը Հիւմայունտա տասի իչար իլլէմիշ, վէ Մէճլիսի մէպուսան բէյլիսինին բրոթէսթոսընը ալնլէմէք խթէմէմիշ տիր։

«1908ական պէրի իլք տէֆա օլարագ պիր Բասիշան՝ քէնտի միւրատընը աչըտան աչըզա պէհան իսթիօր։ Շիւպհէսիզ զապինէ պունտան խթիֆատէ խալճէք տիր։ Վիլայեաթտա խալիֆանըն բրհաթիմինէ խալէլ կէլմէմիշ տիր։ Պուրբէթիմի հիսապա ալտագ՝ մէշրութիյէթ ալէյհինտէ տէյիլ տիր։ Պունունլա պէրապէր պուեէնի պիր վուգուաթ տրը։ Գօմիթէնին մուխալիֆէթ իչին պիր չօգ բրօժէլէրի վար տրը, ֆագաթ պունլարտա նէ՞ տէրէճէ մուվաֆագ օլաճաղը պիլինէմէդի։ Գօմիթէ, եվվել էմիրակ Մէճլիսի ումումինին ֆէսխի գարարնամէսինի հիւքիւմսիզ ատտ իսթիօր. սոնրէն՝ էհալիյի տէ պունա թէշվիգ իյլէօր։ Գօմիթէ՝ Մէճլիսի ումումիյի եէնիտէն թօրլաեապիլէճէկի ֆիքրինտէ պուլունմագտա տրը. ֆագաթ նէ՞րէտէ. Իզմիր, Սէլանիք վէ Էսքիրնէ ասաքիրի՝ գօմիթէնին ալէյհինտէ տիրլէր։ Իզմիր գօմանտանը, Բարլամէնթօ 48 ասամիա զատար սաղրալըմասընը թաղտիրատէ, ասաքիրին Սթամպոլ իւզէրինէ եւրիւեէֆէլերինի թէլէկրաֆլա պիլտիրմիշ տիր։ Վագթիյլէ գօմիթէնին օրկանը օլան Սէլանիյին Էնտէքանտան զաղէթասը՝ ոն կիւնլէրտէ պէր վէճհի աթի եազմըշ տրը. «Մամթուսթէն սէրպէսթիյէթինէ, ումումի իհթիմալարին սերպէսթիյէթինէ մանի օլան գանունլարին, խուսուսիլէ 29 եաշընտան 45 եաշընա զատար օլան զայրը միւլիմլէրին ասքէրլիկինէ տաիր օլուպ, չու էնատէ Մէճլիսը անանցա պուլընան գանունլարընը իլլասընը, մէմլէքէթ անտամիմ ալգըշլատաճագ տրը։ Մէմլէքէթ ազ չօգ զարարը օլան պու գանունլարընը գապուլինէ գարշը տահիմա բրոթէսթո իթմիշիլ տիր, լաքին ֆէվգէլատէ հէյէճանը մուճիպ օլան վէ բէք չօգ հագդը շիքայէթլէրէ սէպէպիյէթ վէրէն գանունը ասքէրի՝ Մէճլիսի տեսն թարաֆընտան գապուլ իսթիմէլի տիր։ Պու սուրէթլէ չիմտիյէ զատար հազդի պիր իսլեհան իչինտէ պուլունան պինէրճէ ֆամիլիա բէտէրլերի թէսկին իսթիմիշ օլաճագ տրը։ Շու հալտէ գօմիթէնին մուգավէմէթի իչին պիր էսաս մէվճուտ տէյիլ տիր։ Տիկէր թարաֆտան Արնավուտլըգ իսանը տէվամ իսթիօր, վէ էնտիշէպտիշ օլաճագ տէրէճէտէ եաթըրիօր։ Հիւսէյին Հիլմի բաշա, Թան զաղէթասընին մուխպիրիյէ միւլագաթընտա, «Շիմտիյէ զատար կէլէն գապինէէր՝ Արնավուտլարա զարշը տահիմա զուվվէի ճէպրիէ գուլլանմըշլար տրը։ Պիզ իսէ, սուրբերվէրմանէ, հիլմ ու միւլայիմէթ իլլ հարէքէթ իթմէք իսթէօրուզ» տէմիշ տիր։ Բէք ալէա, ֆագաթ պու վասթալարընն գուլլանըլմասը՝ հիքիմէթի, իմթիհազլար վէրմէք խուսուսընտա բէք ուզագլարա կէօթիւրէպիլիր. ասրլ պէօյիւք թէհլիքէ տէ պունտա տրը, վէ գօմիթէնին թէհտիտերինտէն տահա վէհիմ տիր։»

*** Իւմանիթէ զաղէթասընտա, խաթիպը չէնիր ժօրէս՝ նէյր իթտիկի եէնի պիր մէգալէտէ տէյօր քի, «Էկէր եէնի Մէշրութիյէթ բէժիմի թարաֆտարլարը՝ տէվլէթին պիրլիկինէ խալէլ կէթիրմէհէրէք Արնավուտլարա իմթիհազլար պահշ իտէպիկլերլէր իսէ, պու մէմլէքէթ իչին ֆայտէլի օլուր։ Պու հալ, եէնի բէժիմին գուվվէի հահաթիյէսինի իսպաթ իտէճէք վէ կէնճ-Թիւրքլէրի, ֆիքրի զուրուր վէ ինհիսարտան վազ կէչիրէճէք տիր։ Պէլքէ կէնճ-Թիւրքլէր իլէ միւթէֆիգ մէշրութիւլէր արասընտա թէսկին օլընմազ իսթիլաֆաթ զուհուր իտէրսէ, մէմլէքէթ տէրհալ սիւչմէնլէրինին զալալը էլինտէ գալաճագ տրը։ Արնավուտլար, քէնտիլէրինին իֆրատ տէրէճէտէքի մէթալիպլէրինտէն ճէսարէթ ալարագ, վազիյէթին հաքիմի օլաճագլար տրը։ Արնավուտլըգտա քէնտի բէգտաշէճուհանէ նուֆուզլարընը իլէրի սիւրմէքտէ օլան էճնէպի հիքիմէթլերի՝ ազ սօնրա օրատա կէլլէչէճէքլէր տիր։ Ավսթրիա վէ Իթալիա հասէպէ պիրպիրի իւզէրինէ նէզարէթ իտիօրլար։ Օսմանլը մէշրութիյէթ բէժիմինին պաշտ չբզամասը՝ Թիւրքիանին մահվընա սէպէպ օլտուղտան պաշտ, Էվրոպաճա բէք վէխիմ միւշքիլաթա տա իչարէթ օլաճագ տրը։ Տիկէր թարաֆտան իթթիհատը ասքէրի՝ Արնավուտլարընն մէթալիպլինտէն գօրգմաճա պաշլամըշ տրը։

«Էկէր էրմէնիլէր, պէյն էլ անասրը իթթիհատ, իթիլաֆ վէ ֆիրասէթ բոլիթիգասընա կարըմ իթմէզլէր իսէ, պէօյիւք պիր իսէթա իճրա իթմիշ օլուրլար։ Էրմէնիլէր, եէնի բէժիմանէն տահիմա խոշնուտ գալմամըշլար տրը։ Հիւքիմէթէ տահա զէհատէ ֆաալի սուրէթտէ իշթիրաք թիմէլէրի, վէ պու իշթիրաք իչին թէէմինատը զավիյէ խթիհտալ իյլէմէլէրի՝ հագդ վէ վազիֆէլէրի իճապընտան տրը։ Էսկի մէքրուհ բէժիմի կէրի կէթիրմէմէք իչին պիր թէսվիէյի սուլրբերվէրիյէ մուրեին օրալը տրրլար։ Էրմէնիլէր, պիզ, Ֆրանսըզ սոսիալիսթլերինին, քէնտիլէրինի էն ֆէնա սահթլարտա միւսահֆա իթմիշ օլաուղըմըզը պիլիրլէր, վէ պիզ, նիչէ տէֆալար պունտան սոլայը շիւքրանիյէթլէրինի իզնար իյլէմիշլէր տիր։

«Էկէր պու խաթրէ, սէօզիւմիւզիւ ճիւզիճէ թատիգ իսէրսէ, կէնճ-Թիւրքլէրէ գարշը զարազանտ բոլիթիգա իթթիխազ իթմէյիպ, եէնի բէժիմին թագվիյէսինէ վէ իսլահընա չալըշմալարընը բէճա իսէրիպ։

«Հէր նէ օլուրսա օլսուն, տէօրթ սէնէ զարֆընտա, եէնի բէժիմ սայէսինտէ ազիմ թէրագգիսաթ հուսուլէ կէթիրիլմիշ տիր։ Բեռֆիէյի մէշրութիյէթբէրվէրլերին սամիմի իթթիհատը, հէր շէյի հէնուզ գուրթարապիկր։ Արնավուտլարն մէթալիպինի, սէպաթ իլէ գարշըզգ պիր լիպէրալիզմ» իլէ թէսկին իթմէք լազըմ տրը։

*** «Ժուրնալ տէ Տէպա», պուհրանան պահս իթթիկի սրրատա տէեօր քի, «Գարանան Մէճլիս մէպուսլարընը, հիտատէրլերի կէչիքաէն սոնրա էվլէրինէ ավտէթ իսէճէքլերի դավիէն իւմիա իսիլմէքտէ տիր։ Ճավիտ վէ Թալէաթ պէյէր կիպի զէվաթ, իլէրուտէ մէմլէքէթլէրինէ հագդի խըսամէթլերտէ պուլունաճագ սիհասի մի եօգտա տիքթաթօրլըղտա մէյիլի բոլիթիգօպաղ մը օլաուղարընը, պու սըրատա կէօթէրէճէքլէր տիր։ Էկէր միւսամիլէյիւմ, մէմլէքէթին մէնաֆիի ալէյհինի՝ քէնտի ֆրդգալարընը նախօտ իզզէթը նէֆսլէրինին մէնաֆիինէ թէրճիհ իտէրլէրսէ, հիւքիմէթին թէճատիւտ վէ թէրագգըսընա, սուլհ վէ միւսալէմէթ տարէրէսինտէ չալըշմագ իչին մուխալիֆէթը չէսթէտէ վազ կէչմէլէրի լազըմ կէլիր։ Եօգտա Թիւրքիայը, էճնէպի միւսահիէլէսինի խթաճ իտէճէք թէհլիքէլերէ տթաճաղլար տրը։ Էկէր պու միւտահիէլ վազը օլուրսա, նէ՞րէյէ վարաճաղընը, նէ՞րէյէ տուրաճաղընը քիմսէ քէչֆ իսլամէզ։»

Մահմուտ.— «Տէպա»ն պու նասիհաթը Ալլահ վէրէ տէ իշիտիսէ իտի։

ՏԷՀՇԷԹԼԻ ԶԷԼԶԷԼԷ ՎԷ ԵԱՆԿԸՆ ԽԱՍԱՐԱԹԸ

=+=

Մէմլէքէթիմիզտէ զաթէն տախիլէն գարրըզգըզ մէվճուա օլաուղը, խարիճէն տէ մուհարէպէյէ հէնուզ պիր նէթիճէ վերիլէմէտիկի հալտէ, զանն իտէրսինիզ քի, զէլզէլէ էքսիք իտի. օ տա քէմալը տէնչէթլէ կէլիպ, ֆէլաքէթի, պէտպախթըղը պիր զաթ տահա արթրրար։

Թէլէկրաֆ թէլէրինին գրրելմըշ օլմասընա մէպնի, իլք տագրգատտա ֆէլաքէթին վէճամէթինէ տահիր մալիւմաթ ալընամամըշ իտի։ Լաքին բէյտերբէյ ըՍթամպոլա կէլէն եօղնըլարընն վէ կէօպէրիյէ ֆէլաքէթի կէօրէն չտիպլերին վերտիքէրի մալիւմաթտան անպաշրլաղընա տիքլերի մալիւմաթտան անպաշրլաղընա կէօրէ, զէլզէլէնին ասրլ մէրքէզի, Մարմարանին չըմալի սէվահիլի իւզերինտէ Զանագ-գալէ վէ Կէլիպոլը թարաֆլարը օլմըշ, վէ Մարմարանին պիճիմլէ լիմանլարընտա վէ ճիվար քէօյլերինտէ բէք չօգ խասարաթ վուգու պուլմուշ տրը։ Սարսընթրլար, խաֆիֆճէ պուշլանըպ, կիթտիքճէ արթմըշ օլուուղընտան, էհալի խանէլէրինի մէրք իթմէյէ վազգթ պուլմըշ օլմասրյա, նուֆուս թէլէֆթէթը, նիսպէթէն բէք չօգ օլմամըշ տրը։ Էհալի, պինալարընն կրգրլարընա աչրգատան սէյիրճի օլմուշ տրը։

Զանագ-գալէ։— Ճուտտա իրթէսի կիւնիւ Զանագ-գալէյէն Սթամպոլա կէլէն պիր կոլճը, չէհրը մէգքիւրտէ վուգու պուլան խասարաթ հագգընտա զանէթ ճրգրը թափիրլաթ վէրմիշ տիր։

Օրատա տախի զէլզէլէ, Սթամպոլատա հիսա խոխլիկի կիպի, սապահ տասթ 3.30-տա հիսս օլընմըշ, յաքին 30 սանիյէ տէվամ իթմիշ տիր։ Հարէքէթ, եավաշտան պաշլանըպ, կիթտիքճէ չիտատէթ քէսպ իթմիշ, վէ եէնէ ազալմըշ տրը։

Զանագ-գալէ թէմամէն խարապ օրմիշ, պիր չօգ մահէլլէրտէ գայնար սուլար ֆըշդրըմըշ, վէ մուախխարէն ֆըշդրըրզգլարը չաթլագլարտան զայրպ օլմուշլար տրը։ Բիւրկիր պինալարը՝ պէօյիւք պիր գըսմը քեամիլէն երգրըմըշ տրը։ Էն զիտատէ խասարաթ, պինալարրն սահիպ նազրը օլան եիւզ թարաֆլարընտա վուգու պուլմըշ տրը։ Պազը տէնիպէ նազրը էվլէրին եիւզ թարաֆը քեամիլէն երգրըմշ վէ զարա թարաֆընա պիր զարար օլմամըշ տրը։ Տիկէր խանէլէրին տէօրթ տիվարընտա հիչ պիր զարար օլմաերզգ, ֆագաթ իչերիսի քեամիլէն երգրըմշ տրը։ Զանագ-գալէյէ սագաթլանմամըշ հիչ պիր պինա զալմամըշ տրը։ Պիր ճամի քեամիլէն երգրըմշ, ֆագաթ մինարէսինէ զարար օլմամըշ տրը։ Պիր Բուլ բիլիսէսի երգրըմշ, սահթ գուլէսինին իւսթ թարաֆընն նրսֆը՝ հարէքէթին չիտատէթինէն խայլի ուզաղա սթրըմշ, բրլսթրմ պօյընճա զէմին պիր չօգ եէրլէրինտէ չաթլամշ տրը։ Պիւթիւն սօղագլար խարապաթ իլէ տօլմուշ տրը։ Խարապ տրրն տալթընտան, —պու մալիմաթը վէրէն մուխպիրին կէօրսիկիս իլք տագրգալարտա— 4 նաշ չբգարրըմշ տրը։ Եարալըղար չօգ տրը։

Զէլզէլէ, տէնիպ իւզերինտէ տախի հիսս խոխլմիշ տիր։ Զանագ-գալէ լիմանընտա տէմիր թէմրը օլան զրրելը սէֆինէլէր՝ չիտատէթլի սուրէթտէ սարսըմշ տրը։ Պարպարօս Խայրէտտին զրրելըսընն գօմանտանը՝ սէֆինէտէ սատէմէնին բէք չիտատէթլի օլուուղընը բիվահէթ խիսիր։ Իպթիտա պիր թօրբիլին զրրելնա չարրարղը զանն օլուհարագ, քաթլանրշ վուգու պուլտաճաղը գօրդուսը, զրրելնա պուլունանարը տիւչարը տէհշէթ գրլմըշ իսէ տէ, համա օլսուն էօյլէ պիր շէյ օլմամըշ տրը։

Կէմիպոլը.— Պու շէհրին էմնիւնտէն կէչէն վարօրլար՝ շէհրին հէման քեամիլէն խարապ օլմուշ օլտուղընը կէօրմիշլէր տիր։ Էհալի՝ շէհրին խարիճինտէ պաղչէլերէ իլթիճա իթմիշ տիր։ Կէլիպոլուտա զէլզէլէ էճնասընտա պազը մահէլլէրտէ հարիգ տախի զուհուր իթմիշ տիր։

Թրակիա սեվահիլի.— Զէլզէլէնին իրթէսի սապահը շէհրիմիզէ վասլ օլան Վէրժինիա վէ Քիուվէլի վաբօրլարընն եօլճուլարը՝ Թրակիայը գասիմ սէվահիլի իւզերինտէ Հօրա, Կանօ, Շօրա, Միրլիոֆէթօ (Միրէֆիթ), Հէրազլիա, Միլիա վէ Դրասա վէ տիկէր պազը քէօյերին ասլէվլէր իչինտէ պուլունաբաղընը վէ զէլզէլէյէն քեամիլէն խարապ օլուուղընը բիվահէթ խիսիրլար։

Միւրէֆթէթ նահիէսի իլէ Հօրա, Քէրէսթէ վէ Մէպլան գարիէլերինտէ հարիգ տախի զուհուր իսէրէք, քեամիլէն միհթերիգ օլմըշլար տրը։ Կամլից, Պալաֆօնա, Ֆամֆօս, Ուչմազտէրէ Նամ քէօյլերտէ տախի հարիգ զուհուր իթմիշ տիր։ Միւրէֆթէտէ 30, Հօրատա 150, Կանօսատա 150, Ուչմազ տէրէտէ 20 քիլի թէլեֆ օլմըշ տրը։ Ֆամիլեարար վէ պիր չօգ պիչարէլեր՝ ալէվլեր իչինտէ կանմըշ տրը։ Եըզընթրարընն ալթընտան հէնուզ հաճատա պուլունան ինանարընն ինիլթի սէպէրի իչիսկմէքտէ տիր։

Տիկէր քէօյերին նուֆուս թէլէֆթէթը, պու սաթրլարը կազարղըմզ սրրատա հէնուզ զաթիէն անպաշրլամամըշ տրը։

Թէֆիրտաղը.— «Աղատամարտ»ա եաղլմըշ սրը. —Բէնչ. կէճէսի ալաթ. սահթ 8ում չէսիա զէլզէլէ սատէմէլերի հիսս իթ-ալիք։ Շէհրին պիւթիւն էհալիսի ատէնէթ-լի ֆիղան ու ֆէրհատ իլէ սոգաղլարա չըգտըլար։ Եըգըլան պինալար իչինում, 200 սէնէլիք տասրը աթիգատան մատատուա օլան չարշընին պէօյիւք սահթ գուլէսի տախի պուլունմադա ալ։ Պու գալէնին եըգըլմասը՝ եանընտաքի պիր գաչ տիւք-քանը տախի թախրիպ իյէմիշ տիր։ Տէօրթ ճամի, մինարէլէրիյլէ, 2 խան վէ 5 գատար խանէ եէր իլէ եէքսան օլմըշ սրը։ Իքի թէքքէ վէ 500ում էն պինում՝ գըսմէն խաֆիֆճէ սագաթլանմըշ սրը։ Խաֆիֆճէ սագաթլանմասան պինա եոգ տրը։ Նուֆուս թէլէֆաթը օլմամըշ սրը. եալընըզ 25 քիչի եարալանմըշ տրը. Եիրմի հայլան էօլմիշ տիւր։

Ճիվար քէօյլերտէն կէլէն պիր վաբօրնա պուլունանլար՝ Միւրէֆթէ, Շարքէօյ. Ղանօս, Հօրա գարիէլերինում զուհուրա կէլէն տէհշէթլի հարիպի բիվայէթ խոհ-օրլար։ Պունլարտա անճագ 20-30 պինա գալմըշ սրը։ Էնգաղ ալթընտան պիր չօղ նաշ չըղալըրմըշ սրը։

Էհալի՝ Թէքիրտաղընտան թէլէկրաֆլա չասրըլար վէ էթմէք խաթէմիշ տիր։ Պէ-լէսիէէն 5000 էթմէք, էճգա վէ տաիրէ կէճնաէրիմիշ տիր։ Ցլա. 27ում սարսը-թրլար տէվամ իթմէքտէ իսի։ Թէքիր-տաղընտա Ս. Թագաւոր նամ միւքէլլէֆ էրմէնի քիլիսէսի պինասը սագաթլանմըշ սրը։ Պիր չօղ գասընլար՝ ըսգաթը ճէնին իթմիշլէր տիր։

Էսքիրեք.— Բէնչէնպէհ կէճէսի, սահթ 3ում վուգու պուլան զէլզէլէ՝ կիթտիքճէ գուվվէթինի արթըրարագ, պիր տաղրգա-տան զիհատ սիւրմիշ տիւր։ Պիթիւն է-հալի, ույգուսընտան տէշէթլէ ուեանա-լագ, սօգագլարա չըգմըշ վէ աչըգ մա-հէլլէրէ սըղընմըշ սրը։ Սէլէուժուս քեաֆ-ֆէյի խանէլեր սագաթլանմըշ, իքի ճամի եըգըլմըշ վէ թէլէկրաֆ, թէլէֆոն թէլէ-րի զըրըլմըշ սրը։ Իրթէսի սապահ եէնի-սէն խաֆիֆ պիր զէլզէլէ հիսս իտիլմիշ իսէ տէ, պիր իքի սանիէսէն զիհատ սիւրմէմիշ տիր։—Տիկէր մալիմամա նա-զարէն, Էսքիրնէտէ 20 ճամի վէ պիր չօղ էսնիէ սագաթլանմըշ, եանկըն գուլէսի սիւչարը խասար օլմամըշ սրը։ Նուֆուս թէլէֆաթը օլմամըշ տրը։

Սահր մահիզիր.— Տէատ-աղաճ, Բէ-չան, Տիմէթօգա, Գարաճա-ալի, Օրթա-քէօյ, Ճիսրի Մուսթաֆա-բաշա վէ Լիւլէ-Պուրգասա պիր չօղ պինալար սագաթ-լանմըշ սրը։ Շարքէօյում պիր տանէ պիրէ գալմազսրզէն պիւթիւն խանէլեր եըգըլ-մըշ, պատէհու զուհուր իսէն հարիգտէն՝ Էնգաղ տախի եանմըշ սրը։ Սպթմըշ եէթմիշ թէլէֆաթ վէ 150 մէհրուհ վար տրը։ Թէր-գօստա պիր գաչ տիվար վէ օճաղ ըսգըլ-մըշ սրը։

Իզմիրտէ, Սէլանիքտէ վէ Գարէսիտէ տախի զէլզէլէ հիսս օլունմըշ։ Ֆագաթ պիր կէճնա խասար օլմամըշ սրը։

Կէլիպօլը ճիվարընտա Կալաթատա խա-նէլեր պիր գաթը վէ սիչսպ օլմազէ պէրապէր. օլտուգճա խասարտիտէ օլմըշ-լար սրը։ Միւօ գարիէսինին 600 խանէ-սինում էքսէրիսի եըգըլմըշ սրը։ Բէրա-սլատա խասարաթ էհէմմիյէթսիզ տիր։ Էլաթանատա պիր խանէ պիրէ զուրթուլ-մասրզ, քեաֆֆէսի եըգըլմըշ սրը։ Սի-լիվրիտէ պէօյիւք խասար օլմամըշ սրը։ Տահա սաիր պէօյիւք քիւչիւք գասապա վէ գարիէլեր՝ զէլզէլէտէն նուֆուսճա վէ մատաիճէ աղ չօղ զարարա ուղրամըշ-լար սրը։

Զօրլու — Զէլզէլէնին թէէսսիրաթըլա զուհուր իսէն հարիգտէ 300ում էն զիհա-տէ էպնիէ միւհթերէգ օլտուղընը եաղմըշ իսիք։

** Միւրէֆթէտէ մուգիմ պիր Ռումչէհ-իմրզէ կէլմիշ, վէ զէլզէլզէյէ սիւչար օ-յան մահէլլերտէ նուֆուս թէլէֆաթընին միկտարը 3000 գատար օլտուղընը պէհան իթմիշ այր։ Գազազէտէկեանդն պէօյիւք գըսմը Ռում օլուպ, բէք աղ Իսլամ վէ սաիր միլլէթլերտէն պուլունմագտա տրը։

Տիրիսատաք.— Շէհրիմիզտէ, իլք կիւնիւ զանն օլունտրընտան զիհատէ մուհիմմ իսասարաթ օլմուշ տրը։

Օրթաքէօյտէ, ճամինին տէնիզ ճիհէթի սօղաղա տօղրու էյիլմիշ տիր։ Պու ճամի-նին եըգըլճաճաղընտան գորգուլուեօր։ Դա-րիէի մէգքիւրէտէ պիր էվին չաթըսը չէ ք-միշ սիւր։ Պէյօղլունտա միւթէսարրըֆ-լըգ տաիրէսինին սիվարլարը չաթլամըշ։ Գասըմ-բաշա թարաֆընտա պիր չօղ օ-ճաղ պաճալարը վէ սիվարլար եըգըլմըշ տրը։ Գօսգասա Բաբազ օղլու մէարէսէսի գուպպէսի եըգըլմըշ տրը։ Սիւբիւրկէօղլը խանը սիվարլարը չաթլամըշ տրը։ Ագ-սէրայ բօլիս գարաղոլը խայլիճէ սագաթ-լանմըշ տրը։ Եիմէ օ սէմթտէ Իսմայիլ օղլը մահալլէսինտէ պիր էվ գըսմէն եը-գըլմըշ տրը։ Ֆաթիհտէ պիր օթել սիւ-չարը խասար օլմուշ տրը։ Բուսումաթ տաիրէսինին քեաֆֆէյի ճամլարը վըրըլ-տրը։ Տար իլ չէֆագաթ եէթիմխանէսի քէզ սագաթլանմըշ տրը։ Էսքիրնէ-գա-բու իլէ Հաթլատը-գաբու արասընտա պուլուսսուն սիվարլարին պիր գըսմը եը-գըլմըշ տրը։ Հայատար-բաշա թարաֆըն-տա տախի պազը խասարաթ վուգու-սուլմուշ տրը։ Մէարիֆ նէզարէթի տաի-րէսինին պազգօնը եարբըլմըշ տրը։ Էսքի-գաբու ճամիսինին խարիճի սիվարլարը եըգըլմաշ հալինտէ տիր։ Ֆաթիհտէ վագր Գումրուլար ճամիսի մինարէսի խայլիճէ սագաթլանմըշ տրը։ Պիր չօղ թէլէկրաֆ թէլլէրի գըրըլմըշ տրը։ Պալըգ բազարըն-տա Իզզէթ բաշա ճամիսի սիվարլարընտա էնլի չաթլագլար բէյտա օլմուշ տրը։ Պու ճամինին մինարէսի եըգըլմագ թէհլիքէ-սինտէ տիր։ Ճիսպալիտէ մատէն քէօմիւ-րիւ տէբօսը խայլի սագաթլանմըշ տրը։ Եէնի-գուլէտէ Ռում խասթախանէսինտէ ճիւղի խասարաթ օլմուշ տրը։ Էսքիրնէ գաբուտա Ռում քիլիսէսինտէ էնլի պիր չաթլագ աչըրմըշ տրը։ Գալաթատա Բէժ-պինասընտա վէ իթթիսալինտէքի խանտա պիր գաչ բարմագ կէնիշլիկինտէ պիր չաթլագ բէյտա օլմուշ, վէ իքի պինա պիրպիրինտէն այրըլմըշ տրը։ Ժանտար-մըրի պինասընին սիվարլարը եարբըլմըշ տրը։ Էն զիհատէ գօմանտանդն տաիրէսի սագաթլանմըշ տրը։ Շիշլիտէ Օսման պէյ գազինօսը թարաֆընտա եէնի եարբըլմագ-տա օլան 8 գաթը պիր արարթըմանդն իւսթիւնտէքի իւչ գաթ խայլի սագաթ-լանմըշ, պալգօնը իսէ, եըգըլմըշ տրը։ Թէէլիքէնին էօնիւնիւ ալմագ իւզրէ պի-նանդն աչաղը ալընմասը իչին Շէհիր է-մանէթընտէն էմր վերիլմիշ տիր։ Սթամպոլ եանկըն գուլէսի սագագլանմըշ օլտուղըն-տան, Շէհիր էմանէթընճէ թահգրգաթ իճ-բասընա գարար վերիլմիշ տիր։

Մալիէ նէզարէթի տաիրէսինտէ խայլի մուհիմմ չաթլագլար բէյտա օլմըշ, վէ թահգրգաթ նէթիճէսինտէ 500-1000 լիրա մասրաֆ իլէ թամիրի գապիլ օլտուղը անլաշրըմըշ տրը։

** Պրուսատա տախի պիր չօղ էպնիյէնին զէլզէլէտէն եըգըլարդը վէ եալընըզ 5 այ-լըգ պիր չօճուղդն էնգազ ալթընտա գալ-տրդը՝ վալիի վիլայէթ թարաֆընտան պիլ-տիրիլմիշ տիր։

** Ճուսա իրթէսի ագշամը սահթ 8 պչգ.տա վէ բազար սապահը սահթ 9ում չէհրիմիզտէ թէքրար զէլզէլէ հիսս իտիլ-միշ, ֆագաթ պիր կէճնա խասարաթ օլ-մամըշ տրը։

** Մէճլիսի վիւքէլա, ճուսա իրթ. պ իճթիմաընտա, չիմտիլիք գէլաքէթզէտ-լեր իչին 300,000 ղշ. իեանէ թախսիս իթ-միշ տիր։

** Շէհիր էմանէթինին գարարըյլա չէհրիմիզտէն գէլաքէթզէտ մահէլլերէ պիր հէյեէթը թըպպիյ իլէ պիր հէյեէթը մուավէնէ կէճնաէրիլմիշ տիր։ Պասրա նամ թօրթիսօ իլէ 40,000 օգգա էքմէք, 1000 չուվալ ուն վէ 800 չատրը իրսալ իտիլմիշ տիր։ Եանուլաթօս գումբանիա-սընին պիր վաբօրբյա, Ռումարտան միւրէքքէպ իեանէ գօմիթէլերի թարա-ֆընտան չատրը, էրզագ, մուալէճաթ կէճնաէրիմիշ տիր։ Պու վաբօր իլէ գաղա-զէտէկեանդն Սթամպօլտա պուլունան ազ-բապա վ. -ութէալիգաթընտան 150 քի-չի ԿԷԹՄԻՇ տիր։ Տիկէր Եունան վաբօր-լարը իլէ Ռումարտ թարաֆընտան լէվա-զիմը զարուրէ կէճնաէրիլմիշ տիր։ Ռում բաթրիգխանէսի վէ ճէմիյէթի խ-ադրիէլերի վէ զաղէթալարը իեանէ ճէմինէ թէչէ-պիւս իթմիշլէր տիր։

Տէրիսատաէթ էհալիսինտէն պիր հա-նըմդն՝ կէլիպոլը վէ Կանօհորա մուհթա-ճիյինէ 100 լիրա գըյմէթինում եաթագ, եօրկան, էլպիէլիք գումաշ, բիրինճ, եաղ. ուն վէ սաիրէ կէճնաէրէճէկինի «Մանիթէօր» ռիվայէթ իտիեօր։

Ռում բաթրիգխանէսի միւխթէլիթ մէճլիսի, ֆէվզէլատէ պիր իճթիմաընտա, մուհթաճին իչին 30,000 ղշ. իտանէ թախսիս իթմիշ վէ զաղզէտէկեան իչին հիւքիւ-մէթ թարաֆընտան թախսիսաթ իթաարընը բէճա իթմէք իւզրէ, տախիլիէ նազարը Զիա բաշաեա միւրաճաաթ իթմէք իչին պիր հէյեէթը մահսուսէ թէչքիլ իյէմիշ տիր։

** Բազար կիւնիւ Կէլիպօլըտա իւչ տէ-ֆա թէքրար զէլզէլէ հիսս իտիլմիշ իսէ տէ, պիր կէճնա խասար օլմամըշ տրը։ Իլք տէֆաքի զէլզէլէտէ պիր տէ օթել եանմըշ տրը։-Սօն խոպէրլէրէ կէօրէ, Կէ-լիպօլըտա 300ում էն զիհատէ պինա եըգըլ-մըշ վէ գալանլար տա սագաթլանմըշ տրը։ Զան վէ եանկին գուլէլերի քեամիլէն եը-գըլմըշ տրը։ Էլհասըլ չէհիր խարապաեա տէօնմիշ տիւր։ Իրվահէթէ կէօրէ, 7-8 քիչի էնգազ ալթընտա գալմըշ տրը։ Թէլէկրաֆ մաքինալարը պօղուլմըշ վէ թէլլէրի գը-րըլմըշ օլտուղընտան, մուխապէրաթ գաթ օլունմըշ տրը։ Էվլէրտէ չիչէ, պարտագ, լամպա վէ էմսալի էչեա բարա բարչա օլ-մուշ տրը։ Էհալի՝ ալչըգ մահէլլերտէ պու-լունուեօր։ Կէլիպօլը ճիվարընտա պիր չօղ քէօյլերին խարապ օլտուղը ռիվահէթ օլու-նուեօր իսէ տէ, տօղրու մալիմամթ ալը-նամամըշ տրը։ Ուն ֆապրիգասը, տալիէ տաիրէսի, իտտաի մէքթէպլի, էսկի թէ-լէկրաֆիանէ քեամլէն խարապ օլմուշ տրը։ Մանպուլար, ֆիրար իթմէք իսթէ-միշլեր իսէ տէ, ժանտարմալար թարա-ֆընտան ուէն օլունմըշլար տրը։ Մահ-պուլարտան պազրը խաֆիֆճէ եարա-լանմըշ տրը։

*. Ֆրանսա սէֆիրի Մ. Պոմբար՝ գա-զազէտէ մահէլլերի կէօրմէք իւզրէ սէ-ֆարէթին մահէթ վաբօրբյա Կէլիպօլընա ազիմէթ իթմիշ տիր։

Մհմաիիլ հանիպյի զէյզիի.— Պ.ւ-քրէչտէ, Սօֆիատա վէ թէքմիլ Պուլ-կարիսթանտա տախի զէլզէլէ հիսս օ-լունմըշ տրը։ Ֆիլիպպէտէ պիր չօղ ճամի, քիլիսէ վէ էպնիէ եըգըլմըշ տրը։ Նուֆուս թէլէֆաթը տախի օլմուշ տրը։ Պու կիւն-լերտէ Մարսիլիա, Պրիսել, Պրէսլաու վէ Բօլատա տախի չէտնա զէլզէլէլեր հիսս իտիլմիշ իսէ տէ, խասարաթը ազիմէյի մուճիպ օլմամըշ տրը։ Իթալիատա Սթրօմ-պօլիտէքի եանար տաղ թութուշմըշ վէ գաթը պիր տիւման իչինում լավա սաչ-մաեա պաշլամըշ տրը։

ԱՐՆԱՎՈՒՏԼԱՐԸՆ ՄԷԹԱԼԻՊԻ

Արնավուտլըղա կէճնաէրիլմիշ օլան Հէ-յէթը թէֆթիշլէ ըէիսի Իպրահիմ բաշա, Արնավուտ ըէյիսլէրինին մէթալիպինէ տա-յիր Նապը Ալիյէ աֆիտէքի ըաբօրը կէօն-տէրմիշ տիր.

1. Պիւթիւն Ռումելի էհալիսինին, սուլ-տէզմանընտա Ռումելիտէ խըտմէթը ասքէ-րիյէսինի իյգա իթմէսի, վէ մուհա-րէպէ զէմանընտա հիւքիւմէթ թարաֆըն-տան իսթէնիլէն մահէլլէ կիթմէյէ պարճլու օլմասը.

2. Արնավուտլըգ մէքթէպլերինտէ թէտ-ըիսաթըն լաթին հարգլարըյլա իճրասընա միւսաատ իտիլմէսի, վէ խուսուսի մէք-թէպլերէտ Արնավուտ լիսանըյլա թէտրի-սաթ վուգուիտէ, հիւքիւմէթին միւտա-խելլեյէ հագգը պուլունմամասը.

3. Հիւքիւմէթը սապրգանդն ճէպրէն վէ թազիզլէ զապթ իթմիկի սիլահլարին իհսանէ օլունմասը, վէ զայպ օլան սիլահ-լարին պէաէլի թազմին իտիլմէսի.

4. Նահիյելեր թէչքիլիյլէ, պունլարտա չի ԿԻԹՄԻՇ տիր։ Տիկէր Եունան վաբօր-լարը իլէ Ռումելի թարաֆընտան լէվա-զիմը զարուրէ կէճնաէրիլմիշ տիր։ Ռում բաթրիգխանէսի վէ ճէմիյէթի խ-ադրիէլերի վէ զաղէթալարը իեանէ ճէմինէ թէչէ-պիւս իթմիշլէր տիր։

Տէրիսատաէթ էհալիսինտէն պիր հա-նըմդն՝ կէլիպոլը վէ Կանօհորա մուհթա-ճիյինէ 100 լիրա գըյմէթինում եաթագ, եօրկան, էլպիէլիք գումաշ, բիրինճ, եաղ. ուն վէ սաիրէ կէճնաէրէճէկինի «Մանիթէօր» ռիվայէթ իտիեօր։

Ռում բաթրիգխանէսի միւխթէլիթ մէճլիսի, ֆէվզէլատէ պիր իճթիմաընտա, մուհթաճին իչին 30,000 ղշ. իտանէ թախսիս իթմիշ վէ զաղզէտէկեան իչին հիւքիւ-մէթ թարաֆընտան թախսիսաթ իթաարընը բէճա իթմէք իւզրէ, տախիլիէ նազարը Զիա բաշաեա միւրաճաաթ իթմէք իչին պիր հէյեէթը մահսուսէ թէչքիլ իյէմիշ տիր։

** Բազար կիւնիւ Կէլիպօլըտա իւչ տէ-ֆա թէքրար զէլզէլէ հիսս իտիլմիշ իսէ տէ, պիր կէճնա խասար օլմամըշ տրը։ Իլք տէֆաքի զէլզէլէտէ պիր տէ օթել եանմըշ տրը։-Սօն խոպէրլէրէ կէօրէ, Կէ-լիպօլըտա 300ում էն զիհատէ պինա եըգըլ-մըշ վէ գալանլար տա սագաթլանմըշ տրը։ Զան վէ եանկին գուլէլերի քեամիլէն եը-գըլմըշ տրը։ Էլհասըլ չէհիր խարապաեա տէօնմիշ տիւր։ Ռիվահէթէ կէօրէ, 7-8 քիչի էնգազ ալթընտա գալմըշ տրը։ Թէլէկրաֆ մաքինալարը պօղուլմըշ վէ թէլլէրի գը-րըլմըշ օլտուղընտան, մուխապէրաթ գաթ օլունմըշ տրը։ Էվլէրտէ չիչէ, պարտագ, լամպա վէ էմսալի էչեա բարա բարչա օլ-մուշ տրը։ Էհալի՝ ալչըգ մահէլլերտէ պու-լունուեօր։ Կէլիպօլը ճիվարընտա պիր չօղ քէօյլերին խարապ օլտուղը ռիվահէթ օլու-նուեօր իսէ տէ, տօղրու մալիմամթ ալը-նամամըշ տրը։ Ուն ֆապրիգասը, տալիէ տաիրէսի, իտտաի մէքթէպլի, էսկի թէ-լէկրաֆիանէ քեամլէն խարապ օլմուշ տրը։ Մանպուլար, ֆիրար իթմէք իսթէ-միշլեր իսէ տէ, ժանտարմալար թարա-ֆընտան ուէն օլունմըշլար տրը։ Մահ-պուլարտան պազրը խաֆիֆճէ եարա-լանմըշ տրը։

*. Ֆրանսա սէֆիրի Մ. Պոմբար՝ գա-զազէտէ մահէլլերի կէօրմէք իւզրէ սէ-ֆարէթին մահէթ վաբօրբյա Կէլիպօլընա ազիմէթ իթմիշ տիր։

Մհմաիիլ հանիպյի զէյզիի.— Պ.ւ-քրէչտէ, Սօֆիատա վէ թէքմիլ Պուլ-կարիսթանտա տախի զէլզէլէ հիսս օ-լունմըշ տրը։ Ֆիլիպպէտէ պիր չօղ ճամի, քիլիսէ վէ էպնիէ եըգըլմըշ տրը։ Նուֆուս թէլէֆաթը տախի օլմուշ տրը։ Պու կիւն-լերտէ Մարսիլիա, Պրիսել, Պրէսլաու վէ Բօլատա տախի չէտնա զէլզէլէլեր հիսս իտիլմիշ իսէ տէ, խասարաթը ազիմէյի մուճիպ օլմամըշ տրը։ Իթալիատա Սթրօմ-պօլիտէքի եանար տաղ թութուշմըշ վէ գաթը պիր տիւման իչինում լավա սաչ-մաեա պաշլամըշ տրը։

ԱԶԳԱՅԻՆ

=+=

Դալաթատա Բաթրիգխանէ զանչէղրիկինին Պէյօղլուսա Կ-Բաթրիգխանէ տաիրէսինէ նազրի

Վարչական ժողովը, պիր թագրմ ահվալ ու էսպապը մուճիպէյի պիր գաչ իճթի-ժաընտա նազարը տիգգաթա ալարագ, Դալաթատա Բաթրիգխանէմիզ Գանչէլեր-լիկինին Պէյօղլունտա Սագրզ-աղաճընտա վագը Կ-Բաթրիգխանէյէ նագլինի գա-բարլաշտըրմըշ օլտուղընը պէր թաֆսիլ եազմըշ իտիք։ Իչպու գարար մուճիպին-ճէ, կէչէն բազար կիւնիւ մէղքիւր Գանչէ-լերլիք տաիրէսինին տէֆթէրլերի, էվրագ վէ սաիր էշեասը՝ Պէյօղլունա նագլ իտիլ-մըշ վէ թէչքիլատ վէ թէրթիպաթը լա-ղրմէ մունթազամէն իճրա գըլընմըշ օլ-տուղընտան, բազար իրթէսի կիւնիւնտէն իթիպարէն, էրզագը մէսալինին օրտեա միւրաճաաթընա իպթիտար օլունմուշ տրը։

Իչպու թէպէտտիլ քէյֆիէթի՝ թիւրքճէ, էրմէնիճէ վէ ֆրանսըզճա զազէթա-լարտա իլան իտիլմիշ տիր։

Պու թէպէտտիլ, թէավիէյի ումուր վէ մէսալիհ իչին Դալաթա բաթրիգխանէսի

տարէսինէ կիտէճէք օլանլարը, պիր թագմ մուրտար, քիրլի վէ մանդուրը սօղաղլարան վէ ուլղունսուզ խալգ իչինէն կէչմէք քիւլիքէթինէն խալի դրլաճաղընան, վէ պունուն տիկէր պիր թագմ ֆայտէլէրի պուլունսուզը ատրքեար խուսկինէն, մէզքիւր թէպէտահլէն սումումիյէթլէ մէնուն գալընտըղը, վէ Վարչութիւնդն իչպու գարարը թագտիր խիլտիկի թարաֆընդա խապէր վէրիլմիշ տիր։

=+=

ՄԱՅՐԱՊԵՏ ԴՊԻՐԼԷՐ

Եվվէլքի կիւն, Դեր. Ռոքոսեանդն, Պէյօղլունտա Մայրապետլէր մէքթէպի մասուրնտա, Մեծաւոր մայրն խոմ եորթուսը օլմասը միւնասիպէթիյլէ, ճայնաւոր Պատարագ թագտիս իթտիկի վէ մայրապետլէրին դպրապետ վէ դպիր վազիֆէսինի իյֆա իթտիրլերի իշխիլմիշ տիր։ — Պիլմէյիզքի մայրապետլէրին Պատարագդն իպ թիասընտան սօնունա գատար դպրապետ վէ դպիրլիք վազիֆէսինի իյֆա իթմէսինէ քիլիսէ ագայիտմիզ միւսայիտ մի տիր։ Պունուն հալլինի եկեղեցականլարա իհալէ խէրիզ։

=+=

ԹԵՐՁԵԱՆԸՆ ԵԷՆԻ ԹԷՇԷՊՊԻՒԱԼԷՐԻ

Բազար կիւնիւ Թերզեան էֆ.նէն, պազը թիւրքճէ քեաթիպլէրի նէզտինէ ճէլլէլէ, պիր իսթիտա եազտըրտըղը իշիտիլմիշ տիր։ Մալիւմաթըմըզա նազարէն, կէօյա բաթրիգլիքտէն իսգաթը հագդսըզլըզ օլմուշ օլտուղընտան, պու հագդսըզլըղն թամիրիյլէ եէնիտէն իպգասընը խաթիտա իթմէքտէ իմիշ։ — Աճապա Թերզեան խաեալխանէսինտէն ագիլանէ պիր թէսպիր չզտըղընը կէ՞օրմէկեճէքմիյիզ. պիչարէ հիշ օլմասա չուրասընը տիւշիւնմէլի խոի քի, միլլէթ, քէնտիսինի բաթրիգ տէյի թանընմագ իսթէմէտիկինի, էսպասը մուճիպլէսինի պէհան իլէ հիւքիւմէթ պա արզուհալ պէհան իթմիշ. հիւքիւմէթ տէ, միլլէթին, կէրէք ռիճալը տէվլէթտէն պուլունան միւթէհարդանընդն վէ կէրէք թիւճար վէ սիր էսնաֆ միւթպէրանընդն իմզալարընը համիլ պու արզուհալընդն միւնասէրիճսիզընը հագը պուլարագ, վէ Թերզեանդն մէսլէք վէ հարէքէթը դայրը մէշրուէսի՝ սողրուտան սողրու գավանիյնը տէվլէթլէ տաիսի մուզայիր օլտուղընը թաստիգ իսէրէք. միմարլէյինն պա իրատէի սէնիէ բաթրիգլիքտէն իսգաթընա գարար վէրմիշ տիր։ Շիմտի Թերզեան էֆ.՝ նա՞սըլ գալգարտա, հիւքիւմէթ պէնի հագդսըզ սուրէթտէ ազ իթտի, պէնի եէնիտէն բաթրիգ տէյի գաղուլ իսին տէր, վէ պունուն իչին քէնտիսինին իմզասը ալթընտա պիր իսթիտա թագտիմ իյլէր։ Հէմ տէ հիւքիւմէթը հաղրէ, բաթրիգլիքտէն իսգաթ գարարլարընդն սկսպէպլերինի անլամագ իչին, պիթթապի Մէզահիպ միւտիրիէթինէ, օ միւտիրիէթին էվրագ վէ գուհուտաթընա միւրաճաաթ իթտիկինտէ, օրտան ալաճագ ճէվապ վէ մալիւմաթընդ՝ Թերզեանդն պիւսպիւթին ալէյհինտէ օլաճաղընը աճապա ագրլը Թերզեանըմըզ միւչինէմէմ՞ մի տիր։ Տէվլէթին գավանիյն վէ գավատի խիլտիքընտա, Բօմատա Եպիսկոպոս-մէրիասարար թային իթմէսի, հիւքիւմէթին էմրի խիլաքընտա էրիգօրօս-մէրիասարը Բօմանա պիրէր սուրէթլէ ճէյդ իյէսէնին, ֆիրար իթտիրմէսինի, բայիթախթը Օսմանիէն վէ ճէմաաթընդն մէրքէզինտէն ուղարտա վէ պիր տիշմէն բաթթանթընտա պիրա սէպէպ Սինոդ մէճլիսի թօրլամասընը նէ՞ սուրէթլէ թէֆթիր վէ իյդան իտէճէք տիր։ Աճապա հէյէթը հաղրէի վիւքէլաեը նէ՞ զանն իտիսօր։ Հուզուրլու հայսիյէթը տէվլէթի՝ պիր Թերզեան խաթրը իչին ահագ ալթրնա ալըրլար մը զանն իյէօր։ Պու կիւն ըէսը հիւքիւմէթտէ պուլունան զէվաթը քիրամ օ գատար տուրէնտիչ, օ ատրէճէ հուզուգ վէ հայտիէթը տէվլէթի վէ թահթը թագիյէթի Օսմանիէտ պուլունան ճէմաաթլարընդն իմթիեազաթ, մուաֆիեաթը գատիմ էլերի ին միւտաֆիի տիրլեր քի, Թերզեանլարընդն տէսիսէլերինէ, եալթագան միւրաճաաթլարընա գաթիէն ճէվապը ըէտտ վէրիլէճէյլերինէ վէ Թերզեան էֆ.նէն պիր տէֆա տահա տիւչարը մահճուպիյէթ օրտաղընա չիւպհէ իտիլէմէզ իսէ աէ, նէ՞չարէ քի, Թերզեանտա պէտլէ ըէտտ ճէվապլարընտան, մահճուպիյէթլերտէն միւթէէսիր օլմագ ըէք ուզագ օլտուղընտան, պու ըէտտ ճէվապընտան վէ մահճուպիյէթի մուճիպ մուտմէլէէն սօնրա ենինէ իստասընտան վագ կէչմէհէճէկինէ չիւպհէ իտիլէմէզ. զիրա «ճան չըգմահրնճա խուշ չըգամազ»։ Մամաֆիհի քէնտիսինին պու կիպի թէչէպպիւալերի գարշըսընտա, կէրէք հիւքիւմէթի, կէրէքսէ միլլէթի տահմա միւթէրիզ վէ մուխալիֆ կէօրճէք տիր։

ՐԷՍՄԸ ԻՋՏԻՎԱՃ

Եազտըղըմըզ վէճհէյ, բազար կիւնիւ էօյլէսէն սօնրա սաաթ 3տէ, Ս. Յովհան Ոսկեբերան քէլիսէսինտէ, Յակոբ էֆ.ինճիճեան իլէ Օր. Սոֆի Ասլանկիւլիւն իրսիվաճ ըէսմի, սուրէթը միւքէմմէլէտէ իճրա իսիրմիշ տիր։ Քէլիսէ, միւնասիպ սուրէթտէ թէզնին գրլընմըշ, վէ կիւվէյի իլէ կէլինին ադրապա վէ միւթէալլիւգաթը վէ խայլի միհթէրէմ ֆամիլիասարիլէ սահիր զէվաթը մանթէպէրէ հաղրը պուլունմըշտար տիր։

Պաակ այինէտ Դեր. Նիկողայոս Ծ.Վ. Պագչեան, տիկէր պազը միհթէրէմ բուհանիլէր իլէ պիրլիքտէ ըիեասէթ իթմիշ, վէ կիւվէյինին պիրասէրի Արամ էֆ. Ինճիճեան ինքահայրըզ վէ հէմշիրէսի Ցիկին Ս. Թիլբեան կնքահայրըզ վազիֆէսինի իյֆա իյլէմիշլէր տիր։

Այնը բուհանիտէն սօնրա տավէթլիլէր, քիլիսէնին սալօնընա չըգարագ, թէպրիքեաթ վէ թէմէննիաթ վուգուտ պուլմըշ, վէ զաեէթ մունթազամ սուրէթտէ իքրամլար իսիրմիշ տիր։

Պու սրրատա կէլինէ պիր խայլի գըսմէթտար հէտիյէլէր իհտա իսիլաթկի կիպի, Ինճիճեան վէ Ասլանկիւլիան նամլարընա միւթէատտիտ թէպրիք թէլէկրաֆնամէլէրի վէ գարթլար տահի վիրուտա իթմիշ տիր։

Պիր սաաթտան զիեատէ տէվամ իտէն իշպու մուամէլէի թէպրիքեաթ վէ թէմէննիեաթտան սօնրա, կիւվէյի վէ կէլին՝ Պէօյիւք Առաեա ագիմէթ իթմիշլէր տիր։

Թարաֆէյինէ, պու վէսիլէ իլէ տահի թէպրիքեաթ վէ թէմէննիեաթընընը թագտիմ վէ սաաստէթլէ թէմտահի հահաթ թէմէննի իտէրիզ։

ԱՐԱՋԻ ՄԷՍԷԼԷՍԻ

Նիմ ըէսմի օլան Օսմանլը ժամանը թարաֆընտան զագէթալարա ահիտէքի թէպլիղաթ վուգուտ պուլմուշ տիր։ — Հիւքիւմէթը Օսմանիէ՝ տահկի մէմլէքէթտէ մուգիմ միւթիէլիֆ անասրը պէհինտէ մէվճուտ օլան իսթիրաֆաթը միւմքին մէրթէպէ սէրիան իպալէ արզուսինտէ օլտուղընտան, տահիլիէ նէզարէթինի, արտրի մէսէլէլերինէ վէ պունտան տօլայը միւսլիմլէր իլէ զայրը մուսլիմլէր պէհինտէ թէվէլլիւտ իտէն իսթիրաֆաթանինհայէթ վէրէճէք վասթալարընն սէրիան թէտրիգինէ մէմուր իթմըշ տիր։

Մէմուրին, պու խուսուստա հիւքիւմէթտէն ալտըգլարը թաղիմաթ մուճիպինճէ, օ մահէլլէր էհալիսի արասընտա պիր իթիլաֆը թամամ թէէսսիս իտէճէք վէ մէվճուտ իսթիլաֆպար եէրինէ պիր ուխուվվէթը սամիմի իգամէ իյլէճէճէք սուրէթտէ մեսէլէի թէգիգէ վէ հալէ չալընաճագլար տըր։

Հիւքիւմէթ, պու մագսէտլէ լազում կէլէն թախսիսատը, գանունը մահսուս հիւքմիւնէ կէչէճէք օլան պիր էմրնամէի սէնիյէ իլէ իթա իյլէճէճէք տիր։

ԱՆԱՏՕԼԸՏՍ. ԵԻՆԷ ՃԻՆԱՅԷԹԼԷՐ

Վան վիլայէթի տահիլինտէ Կաւաշ էրմէնի առաջնորդը թարաֆընտան յլս.19 թարիխիյլէ բաթրիգխանէյէ չէքիլէն պիր թէլլիկրաֆտա, Քիւրտ էշգիյասընտան Բահմինին Կաւաշ նահիէսինէ թապի Պէլի գարիէսինտէն իշ էրմէնիյի գաթլ իթտիկի, վէ ճինայէթլէրին եէկտիկէրինի թէագիպ իյլէսիլի վէ էհալինին սէչէթ տիւչար օլտուղը իշար օլանընը տըր։

=×=

ԻՏԱՐԷԻ ԷՕՐՖԻՏՑԷՆԻՆ ԹԱՏԻԼԻ

Պիրինճի գոլ օրտուի Հիւմահուսընը գուժանանդրզրնան. — Իտարէի էօրֆիէ պէ հանանամէսինին ՅԻանճիւ ֆրզրասըյլա պէհան օլանան բոլիթիգա ֆրրգալարը գրլիպլէրինտէ թօրլանմագա Ղնճի, 8նճի վէ 9նճը մատանէլերիյլէ թաստիգ օլանան խուսուստարընն մէնուիյէթի ըէֆ իսիլմիշ օլմաղլէ, հիւքիւմէթճէ մուսատտագ օլան բոլիթիգա ֆրրգալարը գլիպլէրինտէ թէզահիրաթը նիւմունէյի գարանմագ պուլունմատագ չարթիյլա իճթիմա խիլկընլէճէկկի, վէ մէյիանէ վէ պիրանէլէր, լոգանթալարա գահվէ վէ գրաաթիանէլէր ասհաղընընն, եալընը իտարէի էօրֆիէնին իրանընտան մուգատտէմ թաղիիյէթէ մէճպուր օլմագտա պուլունտրգալարը էվամիրը զապթա իլէ մուգայիէտ օլարգալարը վէ էհալինին, գէվալը սաաթ 12տէն սօնրա տահի սէրպէսթ կէզէպիլէճէքլերի իլան օլունուր։

28 Թէմմուզ 328

ԶԷԼԶԷԼԷՏԷՆ ՊԱԴՐՕՑ

Ցէլաքէթզէտէ մահէլլէրտէ պիր խայլի մէճբուռ վէ միւհթաճին բէյտէրբէյ չէնրիմիզէ կէլմէքտէ վէ իճապ իտէնլէր խաթխանէլերէ գոնուլմագտա տրըլար։

* Տիւն Մէճլիսի վիւքէլտտա, ֆէլաքէթզէտէ մահէլլէրէ, թահրդաթ վէ իեանէ թէվզիի իչին, էվգաֆ նազըրընընն թահթը ըիեասէթինտէ պիր հէյէթը մահսուսէ կէօնտէրիլմէսի գարարլաշընընը գրմշ տըր։

* Դազազէտէկիանա էրզագ նազլ իթմէք վէ մէճբուռէրը պուրատա կէթիրմէք իւզրէ Բուսիա սէֆարէթինին քէնտի մայէթ վարօրընը հիւքիւմէթը Սէնինէնին էմրինէ թէբք իթտիկինի «Թահրբուսս» եազլեար։

* Բում բաթրիգխանէսի՝ միւհթաճին հագդընտա ինանիյէթ վազիֆէլէրինի տավէթ իթմէք իւզրէ, քանֆիֆէյի մէթրոպոլիտէրէ, շիրքէթլերէ, էնտաֆա վէ սայր իճապ իտէնլէրէ պիր թահրիրաթ կէօնտէրմիշ տիր։

* Թլտիվին վալիսի, էրքէք գասրն վէ չօճուղլար իչին 1500 թագմ էլպէսէ, 80 չուվալ բ՛րինճ վէ 150 չուվալ ուն կէօնտէրմիշ տիր։

* Եվվէլքի կիւն ատլիէ նազըրը Ցէնէրէ ազիմէթլէ, Բում բաթրիկի իլէ ուզուն միւատէթ միւլագաթ իթմիշ տիր։

* Տիւեունը ումումի՝ հարէքէթզէտէկեան իչին 1000 լիրան օսմանի վէրմիշ տիր։

* Զանագ-գալէտէն Կանսէրատա Մէճիտիէ գրուազէօրիս իլէ 30 ֆրչը սու, վէ իչէճէք սու թէտարիքինէ մահսուս պիր ալէթ կէօնտէրիլմիշ տիր։

ԴՕՉԱՆԱ ՎԱԳՐԱՍԸ

Սոֆիա, 12 օգուս.— Դոչանա վագրասընտան տօլայը էհալիյի թահրիք իթմէք իւզրէ, սիւնքի միթինկ թարաֆընտան ինթիխապ օլունան գօսիթէ, պիլճիմէկ ֆրրգալարընն նուֆուզը ազասընտան մրուրքքէպ տիր։ Իշպու գօսիթէ, պու կիւն Պուլկարիսթան էհալիսինէ խիթապէն պիր պէհանամէ նէշր իտէրէք, թէքմիլ Պուլկարիսթանտա բրօթէսթօ միթինկլերի թէրթիպ իթմէք իւզրէ, հիւքիւմէթ վէ մուխալիֆէթ ֆրրգալարընը իսթիֆագէն հարէքէթէ տավէթ իթմիշ տիր։ Մէզբիւր պէհանանամէտէ, պիւթիւն էհալի թիւրքիա ալէյհինտէ միւթթէֆիպէն մուհարէպէ թալեպ իթմէլի տիր, տէնիմիշ տիր։ Եարընքի միթինկլեր իչին եասա մամթէմ եօլընտա, պէօյիւք նիւմայիշլէր թէրթիպ օլունմըշ տըր։ Փիլիպէն չանլարը եասա տաիր չալընտըղը սրրատա, պիր թագմ ալայլար էլլերինտէ սիեահ պայրագլար թուսմըշ օլարագ, սօգազլարը տոլաշաճագլար տըր։

ԱՇՈՏ ՇԷՔԵՐՃԵԱՆԸՆ ՆԷՊԻՃԷՆ ՄՈՒՀԱԲԷՄԷՍԻ

Իչայ գատար էվվէլ Աշոտ Շէքէրճեան նամ կէնճին, հէմշիրէսի Օր. Մէրսէդէս, կէճէ եաթաղընտա ըէվոլվէր իլէ թէլէֆ խոպ, մուսխիսարէն ֆիրարէն, սուբ գատ մագսէտէյէ քէնտիսինի սէնիզ սթտրը հալաէ, գուրթարըլըպ, իսթիճվապընտա, գըզգարընտաչընընը զայրը մէշրու միւնասէպպէթընտան մրթէէսիրէն ֆամիլեա նամուսընը միւտաֆա իչին մէզպուրէյի միւնասէպպէթը զայրը մէշրուէսէն կէրի տուրատրմագ իւզրէ էվվէլճէ պիր չօգ նասիհաթլար իթտիքէն սօնրա, նիհայէթ նասիհաթլարընը տինլէմէտիկինտէն տօլայը թէլէֆ իթտիկինի պէհան իթմիշ օլմաղլէ, թէվզրի խիլտիկի, վէ մէրգումին, օ կիւնտէն պէրու հապսխանէյէ պուլունտրը մալիւմ տիր։

Աչոտ, պու իֆատաթրնը խոթինթագրընտա վէ կէչէն կիւն վուգուտ պուլան մուհարէմէսինտէ ատախի թէքրար իթմիշ վէ պաղը չահիպէրին պէհանաթրյա իֆատէյէրի թաստիգ օլունմը օլտուղընտան, ֆամիլիա նամուսընը միւտաֆա իչին վուգուտ պ՛ուլան հարէքէթի, ճինայէթինին ադրրզընը թախֆիֆ իյէնէրէք. եալընը 6 այ հապսինէ գարար վէրիլմիշ օլտուղընտան, իւչ այա գատար թախլիյէսի իճրա խիլէճէկկի խապէր ալընմըշ տիր։

ՄԻԽԹԷՖԵՐՈՒԳ ՄԱԼԻՒՄԱԹ

Բազար կիւնիւ Մէքթէպը Հարպիէէ, Զաթր հազրէթը Բատիշահինին թահթը ըիեասէթինտէ իճրա օլունան մէրասիմտէ, պու սէնէ զապթի չրգան 445 նէֆէր էֆէնտիլէրէ տիրլօմալարը թէվզի խիլմիշ վէ քէնտիլերինէ հիշ պիր սուրէթլէ սիհասի իյլերյէ մէչզուլ օլմասընընը գարարլաշընընը տախիլ օլմասաճաղլարը վէ պէհլիւլերինէ հէր վէճհէյլ միւթթի գալաճագլարը հագդրնտա Վահան, Բատիյահ վէ Գանունը Էսասի նամրնա եէմին իթտիրիմիշ, վէ պու եօլտա պիր եէմ ն սէնէտի տախի այրնմրշ տրը։ Քեաֆիֆէյի էրքան, զապթան վէ էֆրատը ասքերէ տախի պա իրատէի սէնիէ պու եէմինի մագամլարընտա իճրա իթմէքտէ վէ պիր եէմին սէնէտի խմգալաեարագ, իթա իթմէքտէ ալդրէր։ Քէզալիք օրտու զամանտայարընա Հարպիէ նէզարէթինտէն պու եէմինի, մայէթլէրի էրքան վէ զապթան իլէ էֆրատը ասքերիէսինէ իթտիրիլմէսի իչին պա թէէկրրաք էվր վէրիլմիշ տիր։ — Մէմուրինի միւլքիէյէ տախի, սիեասի ֆրրգալարա տախիլ օլմասաճաղլարը վէ սիհասաթեաթ իլէ իշթիղալ իթմէկեէճէքլերի հագդընտա պէօյլէ պիր սէնէտ իսկա իթտիրիլմէկէ պաշլանմըշ տրը։

Գապինէ ազասընտան պիր գաչը պէյնինտէ իսթիլաֆ հաստալէ կէլմիկի, վէ պիր գաչ կիւնէ գատար պիր թէպէատիլ վուգուտի միւհթէմլ պուլընտրգը տէնն ազշամ պաղը մէհաֆիլտէ ռիվայէթ իսիլմէքտէ իսի։ (Մապահ)

Տախսիէ նազըրը, պիր ռիվայէթէ կէօրէ, սրհհէթի սէպէպլէրէ տիկէր պիր ռիվայէթէ կէօրէ իսէ, պազը վալիլէրին թէպտիկ վէ թայինլերի իչին թէրթիպ իթտիկի լիսթանդն մագամ ատտարէթճէ թէրվիճ իսիլմէտիկի իչին իսթիֆա իթմիշ տիր։ Իսթիֆասը տիւնկ գատար գաղուլ օլունմամըշ տրը։ Պու կիւն գարարլաշըրրրաճագ տրը։

Ահվալի շիւպհէլի Բուսիալը պիր չահս տէրէսէթ իսիլիպ, տիվանը հարպա թէսլիմ իսիլմիշ տիր։

ՔՐԷՏԻ ԼԻՕՆԷ

ՍԷՐՄԱՅԻՍԻ 250,000,000 ՖՐԱՆԳ

1912 Յունիս 30 Պիլանչօսը

ՄԱԹԼՈՒՊԱԹ

Սանդղաս վէ պանգալարաս նուգուտ	174,356,618	99
Ճիրանտաս	1,406,378,681	97
Բէհին վէ թէէմինաթլա իգրաղ օլունան մէպալիզ վէ Բրբոր	472,063,959	43
Հիսապաթը ճարիէ	640,923,642	49
Հիսէ, պօնօ, թանվիլաթ վէ էսնամ	11,998,012	86
Էչնաի զայրը մէնգուլէ	35,000,000	—
Հիսապաթը միւխթէլիֆէ	32,891,318	46
Ֆրգ.	2,773,612,234	20

ՏԻՒՅՈՒՆԱԹ

Տէբօվիթօ վէ աէրդ պօնօլար	878,032,343	62
Հիսապաթը ճարիէ	1.250,734,826	46
Դապաղ իսիլմիշ բոլիչա	122,436,067	23
Վատէլի սէբօվիթօ վէ պօնօ	35 153,592	90
Հիսապաթը միւխթէլիֆէ	85,255,403	99
Իսթիհաթ ապչէսի	152,000 ,000	—
Թէէսիէ իսիլմիշ սէրմայէ	250,000,000	—
Ֆրգ.	2,773,612 234	20

Ասլանա մուբասրգ օլտուղը բասսիպ օլունուր
Մէճլիսի իտարէ ըէյսի
Լ. ՊԷԹԷՆՕՏ
Իտարէի ումումիյէսէ
մուրաճաաս միւտիրլէր
ԷՏՄ. ՅԱՊՊ-ԼԻԻՍ, Գան ՊՐԷՆԴԱՐ

Սահիպը իսթիհազ վէ մէսուլը ղազիքա
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՕԼԱՅԵԱՆ
Ճատտէի քէպիր, Թագսիմ, Ն. 65